

նան, և թէ ոչ ինչ առիթ մը հանձարը դուրս ցատկեցընելու պատճառ կ'ըլլայ երբեմն, ինչպէս հանդիպեցաւ Վուպոյին :

Եւս նշանաւոր անձը ծնած է Ռարիզ 1795 յունիսի 10 : 1814<sup>ին</sup> իր ուսմունքները լմընցուց, Ռարիզ պաշտպաւնողներէն մէկն եղաւ և նոյն տարին ալ ամուսնացաւ . հինգ վեց տարի Սէնթ-Վարպ ըսուած դպրոցին մէջ գեղեցիկ դպրութեանց ու լատիներէնի վարժապետ եղաւ . 1820<sup>ին</sup> հասարակաց վարժոց մը բացաւ որ Ռարիզու մէջ նշանաւորներէն մէկն եղաւ : Եւս վարժոցիս ինամատարութիւնն ընելու միջոցը, նաև 1830<sup>ին</sup> քաղաքական յեղափոխութեանց մէջն ալ մեծ մասն ունեցաւ : Յեղափոխութեան գործը կատարուելէն ետքը իրեն վարժոցը Պուրպոնի ըսուած վարժոցին հետ միացուց, որուն հետ քիչ ետքը միացաւ նաև Շալինիերի ըսուած վարժոցն ալ, որով խիստ շատ բազմաթիւ աշակերտներ ունեցաւ :

1846<sup>ին</sup> Ռարիզ քաղաքը գնեց իրմէ այս վարժոցը և անուանեց վարժոց Շաբդալի, որ առաջուց Փրանկիսկոս առաջինի վարժոց կ'ըսուէր . Վուպո այս վարժոցիս տեսուչ անուանուեցաւ, և իրեն արթուն հսկողութեամբը լաւ կառավարելով, շատ ընտիր վարժապետներ ընծայեց Վազղիոյ :

Վալով հիմա իրեն գրաւորական երկասիրութեանցը՝ Վուպո բաւական անուն ունեցող տաղերգակ հեղինակներէն մէկն է, և խել մը թատերական խաղեր ունի Տէնոյ ստորագրութեամբ, որ երկու անուանց վերջաւորութենէն շինած է, այսինքն մէյմը իր անունէն Վուպո (Goubaux) և մէյմ՝ ալ իրեն գործակցին անուան վերջաւորութենէն որ է Պէօտին (Beudin) . ընդ ամէնը երեսունէն աւելի խաղ ունի : Տաղերգութիւններէն դուրս ունի ընտիր թարգմանութիւն մը (Վլրատիոսի, և երկասիրութիւն մը Ստուերագիր Վազղիա կան բարուց անուանեալ, և խիստ շատ յօդուածներ օրագրաց համար : Վուպո

մեռաւ անցեալ տարուան սեպտեմբերի մէջ :

Եւս Վուպոյի կարգաւ սորվեցընողը ծնած է 1795<sup>ին</sup> . անուանի չափաբեր և անգամ Վազղիական վարժոցին . 1816 տարւոյն բազմարուեստից դպրոցէն ելլելով մէկէն տէրութեան ծառայութե մէջ մտաւ իբրև ճարտարապետ հանքաց : Վազղիա դառնալով բազմարուեստից դպրոցին մէջ բնաբանութե վարժապետ դրուեցաւ, ուր որ նոյն պաշտօնը փառօք կատարեց մինչև 1845, և անկէ վերջը քննիչ անուանուեցաւ նոյն դպրոցին մէջ : 1848<sup>ին</sup> Վազղիական վարժոցին մէջ չափաբերութեան վարժապետ կարգեցաւ : 1843<sup>ին</sup> Վիտուութեանց ճեմարանին անգամ ընտրուելով իր ուսումնական խորունկ քննութեանցը համար պսակուեցաւ : Շատ անուն հանած է առաձգականութեան վրայ գրած դասերովը : Վարձեալ հրատարակած է բնաբանութեան ընթացք մը որ Վազղիոյ մէջ ամենէն ընտիրներէն մէկը կը սեպուի : Եսնցմէ դուրս խիստ շատ ուսումնական յօդուածներ հրատարակած է ամէն տեսակ նիւթոց վրայ ուսումնական օրագրաց մէջ :

Մումագլոշխ կնախք :

1852<sup>ին</sup> Ռուցցոլի գաւառին մէջ հին Վումա քաղաքին քովերը շէնքի մը յատակ փորեցին, զոր Սուչէա հռոմայեցի տոհմը կանգներ էր, և գտան գերեզման մը հիւսիսային կողմի մուտքը աղիւսով գոցուած : Վերսի կողմը ճերմակ ծեփով մը պատած էր . և շատ մը փոքրիկ սրուակներու, կանթեղներու և սափորներու հետ՝ չորս կմախք կային : Սեճ զարմանք պատեց ներս մտնողները երբոր տեսան այն կենդանանման կրմախքները, գլուխնին և վիզերնին անարատ մնացած, աչուրնին բաց և դեռ փայլուն : Եւս երբոր շօշափեցին՝ երկու գլուխք մէկէն քայքայեցան, որոնք բոլորովին պարապ ու ամենաբարակ

մեղրամոմով կազմուած էին , ու տեղ տեղ հազիւ մէկ հազարորդամէրը թանձրութիւն ունէին . գանկին և երեսին ոսկորները չկային . քննելով այս կմախքներուն պահպանութեան վիճակը տարակոյս չմնաց որ այն մարմինները գըլխատեալ թաղուած էին . աչուրնին ապակիէ էր ու մեղրամոմի մէջ ագուցուած : Այս երկու դիակներուն մօտ , որոնց մէկն երիտասարդ և մէկալը օրիորդ մըն էր , կային քանի մը ուղղանկիւն ոսկորէ դանակի բերաններ . ոտուրնուն քով ալ ապակիէ ամաններ , պղինձէ կաղամար մը և փայտէ արկղի կտուրուանքներ , որոնցմէ մէկուն վրայ կ'երևնար Տ (է\*) գիրը փորագրեալ , աւրուած արձանագրութեան մը միակ հետքը : Այս տուփս ատենօք պղնձէ փականքով մը փոցուած է եղեր և մէջն ալ պղտիկ շիշեր դրած . դարձեալ ոսկեզօծած հողի կտորուանքներ , հայելի մը և մազի երկու գնդասեղ : Վիոկղետիանոսի ստակ մը գետնէն գտնուելով՝ իմացուեցաւ այս նշխարաց ժամանակը : Այս գիւտը հնագիտաց մեծ հետաքրքրութեան պատճառ եղաւ . ամէնքը տեսակ տեսակ մեկնութիւններ տուին : Յաջորդ տարին (1853ին) Պ . Ռեուարդոս Վուարանդա , Վաբուլի համալսարանին հնախօսութեան և յունական մատենագրութեան դասատուն՝ կարծիք մը հրատարակեց որ շատ հաւանական սեպուեցաւ : Շատ դժուար է , կ'ըսէ , որ այս դիակները 303ին եղած մեծ հալածանաց ատենի մարտիրոսաց մարմինք ըլլան . վասն զի թէ և երբեմն Վրիստոնէից գերեզմանաց մէջ ալ կը գտուին հեթանոսական զարդեր ու նշանականք , բայց միշտ քրիստոնէական կրօնքի նշաններ ալ պակաս չեն ըլլար . ինչպէս , մարտիրոսական պսակ մը , խաչ մը , և Վրիստոս անուան սկզբնագիրեր : Աւելի հաւանական է որ ասոնք քաղաքական հալածանաց զոհեր ըլլան . վասն զի շատ հեղ աքսորելոց գլուխները նոյն

գաւառին կուսակալին և կամկայսեր կը խաւրուէին : Արդ գիտնալով որ նոյն իսկ Վիոկղետիանոս շատ անգամ հրաման կուտար , որ ատ կերպով սպաննուողաց յուղարկուորութիւն ընեն , և թէ ինչպէս հիները մեռելոց վրայ մեծ յարգանք մը ունէին , Պ . Վուարանդա կ'ըսէ թէ այս մեղրամոմէ գլուխները շինուած են որ ատ գլխատեալ դիակներուն սոսկումը վերցնեն , և հեթանոսական յուղարկուորութեան հանդէսները մեծարանօք կատարուին : Վայց ով էին արդեօք այն դժբախտները՝ որ ատանկ սև ճակատագիր մը ունեցան : Արիտասարդին քով գտուած կաղամարէն կը գուշակուի թէ մատենագրութեանց հետեող մ'էր . թերևս կծու երգիծաբանութիւն մը կայսեր բարկութիւնը շարժեր էր իր և իւր ընտանեացը վրայ : Վաբուլի թանգարանին սրահից մէկուն մէջ դրուած է հիմա ատ գլուխը Ստաբէաի , Պոմպէաի և Հերգուլանոնի գեղեցիկ նկարներուն մէջ . գծագրութիւնն երիտասարդի և ուժով կերպարանք մը կ'ընծայէ :

Վժբաղգաբար ժամանակը գոյները ջնջեր է , և մեղրամոմին սևութիւնը աւելի զգալի կ'ըլլայ հանգչած բամբակէ բարձին վրայ :

Բարոյական առածք :

Լաւ է ճշմարիտ բարեկամէ մը դառն կերպով կշտամբուիլ . քան թէ սուտ գովասանքներով փառաւորուիլ : — Խրատելն ու խրատուիլը ճշմարիտ բարեկամութեան բուն նշանն է . մէկը պէտք է որ համարձակ խրատէ , և միւսն ալ յօժարութեամբ ու առանց դժկամակելու ընդունի :

Աւելի ընտրելի է ճշմարտութիւն խօսող թշնամի մը , քան թէ կեղծաւոր բարեկամ մը , որուն ամէն մտածածը , խօսածն ու ըրածը միայն իր շահուն համար է .

